

« Կ Է Մ Ք Ե Ի Ի Ռ Ո Ն Ն Ն Է Տ
Կ Է Մ Ա Ռ Կ Է Մ Ե Կ Ա Տ »

Հեղինակ՝ ԻՍԱՀԱԿ Ծ. ՎՐԴ. ՉԱՋԱՐԵԱՆ

Տ. Իսահակ Ծ. Վրդ. մէկն է Հայց. Եկեղեցւոյ ժամանակակից ամենէն զարգացած ու ժամանակակից պաշտօնականներէն: Թէև շանժանացած «Եկեղեցւոյ Իշխանաւոր» ղրքին ու ախտախնայ, ան հոգևորական իր բազմապիսի պարտականութիւններու ընթացքին — Երուսաղէմ, Անթիլիաս, Ամբրիկա և Եգիպտոս — ուսելի քան քառասուն տարիներու միջոցին, ժամանակը գտած է սպասարկելու նոս Հայ Գրքութեան, թէ՛ բանաստեղծութիւններով — իրմէ սուրիք, Առօրեայ ստորագրութեամբ (իր ծածկանունը), «Միսրիկ Տաւրի» հասարակը և «Միսրիկ» ու այլ պարբերականներու մէջ ցրուած բազմաթիւ կտորներ — և թէ կրօնական ու իմաստասիրական խորքերու վրայ բանուած արձակ էջերով: Խնդրոյ տարակից հատորը — ունկէ մասեր հրատարակուած են Գահիրէի «Արև» օրաթերթին մէջ — փաստը կը բերէ իր անվիճելի տաղանդին:

Գիրքը, 552 էջեր հաշուող, լոյս տեսած է 1980 թին՝ Գահիրէ: Տպարանի անունը չ'երևի: Հրատարակող «Արև» է, որուն, ինչպէս ըսինք, աշխատակիցներէն է Լուսինայի ղրքինակը:

Յառաջարանին մէջ, Ա. Եսփոստեան անսեղի դժգոհանքով շարժած է հեղինակին, գերբնականորէն արակնայտնիօրէն: Կը ներկայացնէ զինք ի միջի ուղտ իբրև բանասէր: Երեսուն տարի է որ հայերէն թերթ կը կարդանք, բայց իր ստորագրութեամբ բանասիրական էջի մը չենք հանդիպած: Կը ներկայացնէ զինք Վ. Թէքէտեանի բարերար ազդեցութիւնը կրած բանաստեղծ, բայց Թէքէտեանի սին պարզութեան ու վսեմութեան հետքն անգամ չկայ Աշտիշատի մութ ու մանածածկապատողներուն մէջ: Կը ներկայացնէ զինք որտեղ խմբագիր «Միսրիկ», բայց իրողութիւնը այն է թէ քանի մը ամիսներու համար միայն, 1956-57 թն, վանական ասպնայի և Շնորհք Արքեպս. ի (այժմու Պատրիարքը Թրքահայոց) խմբագրապե-

տութեան օրերուն, մաս կազմած է պաշտօնաթերթի խմբագրութեան:

Մարդերը, որոնց հետ շփման մէջ մտած է Հայր Իսահակ, ընդհանրապէս մեր կրօնական ու ազգային կեանքի մէջ անուն ու վարկ չա՛նած անձնաւորութիւններ են, պատրիարքներ, ուսուցիչներ, զբաղեցնողներ ևն., որոնք փնտռուած անհատներ եղած են իրենց շրջանակին մէջ և հետք մը թողած՝ գաղթաշխարհի մեր պատմութեան մէջ: Հուն են Գուրեան և Թորոզմ Պատրիարքներ, Վազգէն և Յովակիմանց Վերափոխներ, Օշական ու Շահան Պերպլեբան և ուրիշներ:

Մարդկային ընկերութեան, պատմութեան կամ զէթ իրենց համայնքին կամ անմիջական շրջանակի կեանքին վրայ որոշ հետք ու դրոշմ ձգած մեծնորքի անձնաւորութիւններու կեանքը միշտ ալ եղած է նիւթ ուսումնասիրութեան, և անոնց մասին գրուած յօդուածները կամ հասարակները միշտ ալ կարգացուած են անոյք հետաքրքրութեամբ ու մեծ հաճոյքով, մանաւանդ երբ անոնք լոյսին բերել կը ջանան ստուերոտ երեսները իրենց բազմաբնուէ կեանքին: Գուրեան, Գուշակեան, Օշական, Շ. Պերպլեբան և ուրիշներ կը գտառին իրենց նմաններէն ու շրջանակէն, ըլլալու համար գագաթներ, որոնց կը մնան յուսած լուսախնդիր աշխարհը յետոյք սերունդներուն, անոնց օրինակովը առաջնորդուելու ըզմանքովը ազգային խոստանալից նորահասներուն:

Հայր Իսահակ սմբողջապէս իր լուսարձակին տակ է առած վերոյիշեալներուն կերպարը, սեւեռելով զանոնք յասակ ու կարկառուն գիծերով, անոնց անուրանալի արժանիքներուն ու առաքինութիւններուն ընկերացնելով յաճախ տկար ու մութ կողմերը անոնց նկարագրին, որոնց գոյուցութիւնը, ինչպէս ամէն մահկանացուի՝ նմանապէս այդ ախտաններուն մտա ու հաստատելի է:

Յատկանշական է Թորոզմ Պատրիարքի յատկացուած գլուխը, ուր հեղինակը իր անձնական հանգիստութեան ու անուցմէ կրուած տպաւորութիւնները վերակոչուելով, վերկ'առնէ արժանիքները մեծանուն եկեղեցականին, որուն օրով, ինչպէս

կ'ըսէ, Ս. Աթոռոյս Ժառանգ. Վարժա-
րանը բոլորեց իր սակեգարը:

Նուազ ուշագրաւ չեն գլուխները,
նուիրուած վերջին շրջանի մեր մեծագոյն
կենդանական գէժքերէն և Թժուակայնե-
րէն երկուքին — Սիշիշէ Գուրեան և Գա-
րեգին Յովսէփեանց: Հակառակ որ առա-
ջինը ճանչնայու առիթը չէ ունեցած,
անոր կերպարը շատ ցայտուն ու բիւրե-
ղացած դուրս կու գայ գրքին էջերէն:

Փոքր գլուխ մըն ալ նուիրած է Տի-
րան Սրբազանին, չափազանցեալ և ան-
տեղի գովեստներով յազնցած: Տեղ առած
է նաև Սիշիվարդի (Ս. Աթոռոյս Գահա-
կալը) ձօնած իր քերթուածին:

Քորգոմ և Մեսրոպ Գաորիարքներու
օրով վանական — մանաւանդ Ժառանգ-
վարժարանի — կեանքէն ներս կայացած
անցուղարձակներուն մանրանկարն է յիշեալ
հատորը, և այդ է պատճառը որ հաճոյ-
քով ու յափշտակութեամբ կը կարողացուի
բոլոր անոնց կողմէ, որունք եղած են այդ
շրջանին Ս. Յակոբի ու անոր խնկարոյր
կամարներուն ներքև:

Գրքին վերջին կէտը յանկացուած է
Ժառ. Վարժարանի շտակագործու՝ երկու
մեծ ուսուցչապետներուն — Յ. Օշական և
Շ. Պէրպէրեան: Վերջինին հանդէպ մա-
նուականը — որուն նուիրուած քսօինը ա-
մենին երկարն է — հեղինակը ունի պաշ-
տամունքի սանձաններուն մտանցող սէր:

Գրքին վերջին բաժնին մէջ, Հայր
Իսահակ փորձաքորի կը զարնէ վտտաակը
Յ. Օշականի և Շ. Ռ. Պէրպէրեանի, բան
մը՝ որ վեր է իր համեստ ոյժերէն, ու կը
փորձէ գուգազիւրը ընել երկուքին մեզի
Ժառանգ ձգածին միջև: Ըստ պէտք է
յայտնել թէ թերի են այդ առթև իր
գործածած արձեւափիրը և իր գառաս.
տանները՝ խախտ ու անվաւեր, երբ կը
փորձէ նոյն վիպի վրայ բերել երկուքն
ալ, տեղ տեղ շքանուելով նախապատու-
թիւնը տալ Շահանին: Այո, կ'ընդունինք
բազմաշնորհ այս վերջինին երախտոր-
ման աշխատանքը իրբև իմաստասէր, եր-
գահան, իրաւ արուեստագէտ և սերունդ-
ներու դաստիարակ, բայց դատելով գիրի
և գրքի ճամբով մեզ իրենց կտակածն,
անդունդը չափազանց մեծ է երկուքին

միջև և Հ. Իսահակի ու նմաններու հիւ-
ցիկ էջերով չի լեցուիր ան:

Հ. Իսահակ ունի առոյգ ու պատկե-
րաւոր օճ: Սահայն իր միտքը անպայմա-
նօրէն ինքնատիպ, շոտելու համար բու-
ցառ իկ կերպով արտայայտելու մեղապարտ
ցանկութիւնը յաճախ իր նախադասու-
թիւնները դարձուցած է մասնուածապատ,
կազ կամ բունադրուեալ: Թերի է մանա-
ւանդ առողանութեան նշաններու գործա-
ծութիւնը: Բանանք, պատահարաբ, գրքին
484րդ էջը ու կարդանք. «Եթէ նմանըը-
նէնք ելք քարական դօրուար կայանի մը
մարդը, որ կը գոցէ գէպի մարմին հո-
սանքի կոճակները...»: Ինչուր բառին
հետքերը նմանցեցեցէն ի՞նչ չփոթ կը
ստեղծէ մտքերու մտտ:

Էջ 31, «Ըօի, կը կրկնեմ...»: Ըսին
կրկնութիւն չէ՞ միթէ:

Էջ 219. «Նիւ Շորքէն՝ Փարիզ վրան
Աւանտեսանին»: Ձեզի կը թողում կոկել
նախադասութիւնը:

Էջ 485. «Աստուծոյ տն պատկերը որ
կար իր հոգիին վրայ դրոշմուած, դայն
պատուեց...»: Աստուծոյ պատկերն է
որ պատուած է զինք (կրնա՞յ, ի՞նչ սըր-
բապղձութիւն) թէ ինքն է որ պատուած
է դայն: Անուտտիկ այնէն ետք զայնի
կրկնութեան առթած չփոթը:

Տպագրութիւնը խիտ անխնամ է,
անտեղիօրէն գլխագրուած կամ ազա-
դարձով սխալ կիտուած յաճախադէպ բա-
ռերէ զատ պակաս չեն նաև ուղղագրական
վրէպներ: Գրոշարական վրիպակներ՝ ան-
հաշուելի: Ձերև իր անոնց ցանկը:

Կրկնութիւններ ալ անպակաս են:
Կարգ մը դէպքեր անբերք գլուխներու
տակ տակ կրկնուած են, երբեմն աննշան
փոփոխակներով: Մեղանշուններ կան տեղ
տեղ գէպքերու շարայարութեան կամ
ճշգրտութեան առնչութեամբ: Անոնցմէ
է կիւրեղ Մ. Վրդ. Իսրայէլեանի մէկ
քուէի առաւելութեամբ Գաորիարքը ըն-
տրելիլը: Իրականութիւնն է Շ քուէի:

Ոճին տրուած աւելի խնամք և զգա-
ցուններէ աւելի տրամաբանութենէ առաջ-
նորդուելու ողջմտութիւն գրքին ընթեր-
ցումը պիտի վերածէ ին իսկական վայելքի:
Փ. ՃԱՐՏԱՐ